


Հ Ա Ն Դ Է Ս

Ա Ռ Ա Զ Ի Ն Պ Ա Ր Գ Ե Խ Ա Բ Ա Շ Խ Ո Ւ Ի Թ Ե Ա Ն

ԽՈԼԻՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԱԶԳԻՍ ՀԱՅԱՅՑ .



Յունիսի 20-ին, սրբաց թարգմանչացն մերաց Սահմանական առաջնորդության օրը, կատարուեցաւ Խալիլեան ուսումնարանին աշակերտաց պարզեւաբաշխութեան առաջին հանդէսը :

Տարեկան հարցաքննութիւնները վերջանալով, հրաւիրանաց տոմսակներ բաժնուեցան ծնողաց եւ մերձաւոր ազգականաց՝ բառ սովորութեան, եւ սահմաննեալ օրը հաւաքուեցան հրաւիրականները, ազգայինք եւ օտարք, նախ ուսումնարանին Ազօթանացը, ուր եկեղեցական կարճ բայց գեղեցիկ հանդէս մը կատարուեցաւ բազմութեամբ քահանայից եւ գպրայ : Յետոյ երաժշտական նուագարաններու ձայնով իջան ամէնքը Հանդիսարան ըսուած դահլիճը : Երբոր ամէն մարդ իրեն համար պատրաստուած տեղը կանգնեցաւ, աշակերտք ամէնքը միաձայն ներդաշնակութեամբ երգեցին «Տէր պահեա զմեր արքայ» երգը, մէկ տուն մը ուռուերէն եւ մէկ տուն հայերէն : յետ այնորիկ նստան հրաւիրականք՝ որ կարգացուելու ճառերը մտիկ ընեն, եւ մրցանակներուն բաշխումը լինի :

Գեր, Առաջնորդին կարգացած ճառը աշա այս տեղ կարպուի. անոր համառօտութիւնն էր ոտսերէնը՝ զոր կարգաց Ռուսաց լեզուին վերջը կարգացուեցան յառաջադէմ աշակերտաց անունները՝ իրենց դասերուն եւ աստիճաններուն կարգաւը, եւ իրաքանչիւր աշակերտ լնդունեցաւ իրեն համար որոշուած տապագիր Մրցանակը, որ երկու կարդ էր, այսինքն առաջին եւ երկրորդ : — Այս առաջին պարզեւաբաշխութիւնը լինելով, այս անդամ շատ աշակերտաց մրցանակ տրուեցաւ՝ թէ իրաջալերութիւն ակարաց յառաջիկայս, եւ թէ իրոյց այն գոհութեանը զոր ունէ ին ընդհանրագէօ ուսումնարանին դլաւորները՝ աշակերտաց ջանասիրութեանը վրայ :

Ահա կրնեմք այս տեղ կարգաւ Մրցանակ լնդունողներուն անունները, աւելորդ համարելով յիշատակել թէ որ աշակերտը որ ուսմանց մէջ քաջավարժ կամ գովելի կամ միջակ էր :

Ա Շ Ա Կ Ե Բ Տ Ք Ա Կ Ի Թ Ա Ր Ա Ն Ի

ՈՐՔ ՓՈԽԱՐԵՒՆ ՅԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱ

Մ Ր Ց Ա Ն Ա Կ Ա Խ Ա Ռ Ա Զ Ի Ն Կ Ո Ր Գ Ի Բ

Ազքիրմանցեան Միքայէլ,
Խոհնեան Խաչատուք,
Չուխիսան Վարդելես,
Սարգսան Գալուստ,
Փոփով Յովսեկ,
Թրերեաք Նիկողայոս .

Մ Ր Ց Ա Ն Ա Կ Ա Խ Ա Ռ Ա Զ Ի Ն Կ Ո Ր Գ Ի Բ

Աղամիքայեան Պողոս .
Ալբուննեան Յովսէփ,
Պաղտասարեան Մարտիրոս .
Կուտիկեան Միքայէլ .
Մամիկոննեան Յովհաննես .
Տէր Պետրոսան Աւետիք .
Միմեկնեան Գևորգ .
Տրավիզոնցեան Սերովիք .
Յարօյեան Գրիգոր .
Թրերեաք Յովհաննես .

Ա Շ Ա Կ Ե Բ Տ Ք Ա Կ Ի Թ Ա Ր Ա Ն Ի

ՈՐՔ ՓՈԽԱՐԵՒՆ ՅԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱ

Մ Ր Ց Ա Ն Ա Կ Ա Խ Ա Ռ Ա Զ Ի Ն Կ Ո Ր Գ Ի Բ

Մելիք - Բեկիլարեան Կարապետ .
Անեմեան Կարապետ .
Գարատումանեան Յովհաննես .
Խոնայեան Գարբիկ .
Կոդաւեան Կարապետ .
Մինասեան Լուսեկն .
Միքայեան Յովսեկ .
Շահնապատեան Մարգար .
Սաղունեան Յովհաննես .
Սկամերեան Խաչելես .
Սուրբենեան Սուրբն .
Աղամայեան Յովհաննես .

ՄՐՑԱՆԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ.

Նահիպեան Մարտիրոս .
Էրիքեան Սարգիս .
Խալայնեան Յովհաննես .
Քալանդարեան Կարապետ .
Զորչոփեան Մարտիրոս .
Զորչոփեան Յակոբ .
Քըրիսան Աւետիք .
Գուրգենքիկեան Ստեփանոս .
Լազարեան Գևորգ .
Քասապեան Աստուածատուր .

ԱՇԱԿԵՐՏՔ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ

ՈՐՔ ՓՈԽԱԴՐԻՆ ԷՎՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆ

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ.

Ալմայտեան Ղուկաս .
Ալխայտեան Մինաս .
Ալեանաքեան Վրասես .
Ալրունեան Ազերօանդր .
Ալզանեան Պաղտասար .
Ալազեան Մկրտիչ .
Ալաշեան Մատարիշ .
Գաւրեան Նիքեմ .
Երամեան Եղիուարդ .
Էրիկեան Յովհաննես .
Խարբանեան Պողոս .
Կուկումանեան Պողոս .
Մարկոսեան Մկրտիչ .
Մելքրեան Ազերօանդր .
Մուրատեան Դրիգոր .
Մտերեան Խաչիկ .
Քասապեան Մարտորիս .
Յակոբեան Յակոբ .
Նարարեան Տրդատ .
Նարարեան Մկրտիչ .
Չեռնով Յակոբ .
Զեմպէրեան Յովհաննես .
Պոյամեան Թորոս .
Զալալեան Նիկոլայոս .
Սամուկեան Մկրտիչ .
Սուպաշեան Նիկոլայոս .
Սուպաշեան Պետրոս .
Փանեան Յովհաննես .
Փոփով Կարապետ .
Քալանդարեան Դաւիթ .
Քալանդարեան Պաղտասար .
Քալիփազնեան Մուքիս .

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԾ ԿԱՐԳԻ.

Գանձապետեան Վահան .
Մուրատեան Կարապետ .
Քըրմէան Խաչիկ .

ԱՇԱԿԵՐՏՔ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ

ՈՐՔ ՓՈԽԱԴՐԻՆ ԷՎՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆ

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ.

Արուրեան Սիմեոն .
Գեղամեան Յովհակիմ .
Խազարարեան Մկրտիչ .
Խաջատրեան Յակոբ .
Խազանեան Յարուրիս .
Խոճապարոնեան Կարապետ .

Հախնազարեան Սարգիս .

Յիցովեան Գրիգոր .
Մանուրամեան Կարապետ .
Մերձանեան Յովհաննես .
Մտերեան Մարտիրոս .
Պոյանեան Սիմեոն .
Սալիմեան Պետրոս .
Սամուկեան Մովսէս .
Սելինեան Յովհաննես .
Սիմեոնեան Գեորգ :
Քիորքնեան Մերոնք .
Քըրմէան Նշան .

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԾ ԿԱՐԳԻ .

Մարկոսեան Գրիգոր .
Մելքոնեան Արանազինէ .
Մոմեան Անտոն .
Սփենտիարեան Ղազար .
Սոամպօցեան Յակոբ .
Շահնիպեան Սարգիս .

ԱՇԱԿԵՐՏՔ ԶՈՐՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆԻ

ՈՐՔ ՓՈԽԱԴՐԻՆ ԷՎՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆ

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ .

Աղապալեան Մկրտիչ .
Պարիսուտարեան Ստեփանոս .
Պիոնյեան Մարտիրոս .
Վագրգեան Համբարձում .
Ենքոնեան Ենքոն .
Գայէմքեարեան Գրիգոր .
Սուքիսեան Յովհաննես .
Քերգեան Կարապետ .
Քախալեան Մկրտիչ .

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԾ ԿԱՐԳԻ .

Շիշիկեան Մանուկ .
Զեմպէրեան Գեորգ .
Ճննանեան Մկրտիչ .

ԱՇԱԿԵՐՏՔ ՀԵՆԴԵՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆԻ

ՈՐՔ ՓՈԽԱԴՐԻՆ ԷՎՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆ

ՄՐՑԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ .

Ալբունեան Կոստանդին .
Պաղտիկեան Գրիգորոսուր .
Տէր - Գաւրեան Տիգրան .
Մարտիրոսեան Խաչատուր .
Մուրատեան Յովհակ .
Տէր - Ներսիսեան Կարապետ .
Ճննիկեան Պետրոս .

ԱՐԱՐՄԱՄԲ ԸՆԹԱՑԻՅ ՈՒՍՏԱՆ

ՀԵԿԱԾ ՀԱԿԱՅԱԳԻ ՕՍՈՒՄԵԱՐԱՆ ԵՒ ԱՐՁԱԿԱՑ

ԱՇԱԿԵՐՏԱՅ ՎԵՅՑԵՐՈՐԾ ԴԱՍԱՐԱՆԻ

ԱԼԹՈԽՆՃԵԱՆ ԳԱՅՐԻԵԼ , իթեռոսիոյ .
ԵՎԱՊՈՉԱՐԵԱՆ ՇԱՄՇԵՐ , յերեանէ .
ՄԱԶԵՐՈՎ , ՆԵՐՍԵՍ , ի թեռոսիոյ .
ՄԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐԳԻՍ , յԱզքիրմանէ .
ՊԱԼԱՍԱՆԵԱՆ ԳԱԼԻԵԼ , իՊՈՐԵԿանէ .
ՍԵԼԻՆԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍ , իԽարատուէ .
ՏԱԽՈՒՏԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ , իԽարատուէ .

Մեծարոյ Հանդիսականի,

Այս առաջին անգամն է որ հրաւիրուեցաք գուք, եւ իդէմս ձեր հրաւիրուեցաւ մեր աղջը, Խալիպեան Ռւսումնարանիս նախընծայ երախայրիքը մեզի հետ քաղելու, եւ այս նորատունկ պարտիզին ապագայ պաղաբերութիւնը այժմէն գուշակելու, միանգամայն եւ հիմնադրաց, բարերարաց, կաւալվարչաց, վարժապետաց եւ աշակերտաց ուրախակից լինելու:

Դիտէք, մեծարոյ Հանդիսականք, որ այս ուսումնարանը գրեթէ հինգ տարի է որ հիմնեցաւ. այսինքն 1858-էն, չոկտեմբերի 10-էն սկսած է սորա ներքին կազմութիւնը. բայց սորա կատարեալ ձեւակերպութիւնը մէկ տարիէն աւելի չէ որ եղած է, այսինքն անցեալ սեպտեմբերի 8-էն, յորում մեծաշանդէս տօնախմբութեամբ տեսաք եւ գուք մեզի հետ Խալիպեան շինուածոյս օրհնութիւնը, եւ 150 աշակերտաց սորա մէջ պատոպարիլը: Այն օրէն սկսաք անշուշտ գուք եւս մեզի հետ սպասել այսօրուսն հանդիսին՝ ըստլով թէ տեսնեմք մէկ տարիէն ինչ պտուղ եւ ինչ յառաջադիմութիւն պիտի ցուցընեն այս աշակերտները, եւ որչափ պիտի ճշշմարտին մեր ամենուս ալ մեծամեծ յոյսերը. Աչա եկաւ հասաւ այն օրը, եւ մեք պարտական եմք ձեզի հետ մէկտեղ աչքէ անցընել բոլոր տարւոյս մէջ եղած աշխատանքներն ու ջանացողութիւնները, դիտութիւններն ու փորձերը, յառաջադիմութիւններն ու յետամնացութիւնները, յաջողութիւններն ու ձախորդութիւնները, դիւրութիւններն ու դժուարութիւնները, ուղղութիւններն ու սխալմունքները, քաջալերութիւններն ու վհատութիւնները, եւ ասոնցմէ առնուած կամ առնուելու խրատներն ու յոյսերը: Խոկ թէ որքան սիրելի եւ ուրախական է մեզի այս աշխատութիւնը՝ կրնաք չափել ու հասկընալ նաեւ այդ ձեր ազգասիրական եռանդէն, որ մինչեւ հեռաւոր քաղաքներէ եւս դրեեց յորդորեց ու բերաւ զձեզ այս տեղս, եւ որոյ համար այժմէն ընդունեցէք կազաչեմ մեր շնորհակալութիւնը, եւ շնորհեցէք ինձ փոքր ինչ ժամանակ ձեր մտադրութիւնը:

Հնոյն Հայաստանի բնակիչները, եւս եւ այժմու Հայերը, զարմանալի սովորութիւն մը ունին, մեծարոյ Հանդիսականք, զոր խօսքիս սկիզբէն յիշատակելը հարկաւոր կհա-

մարիմ: Իրենց սովորական բնակարանները՝ տները՝ գետնին երեսէն շատ բարձր չընել, այլ չափաւոր բարձրութիւն մը միայն տալ նոցա. շատ անդամ եւս՝ երկրին ցրտութեանը եւ ուրիշ հանգամանացը պատճառաւ, գետնափոր եւս շինել այն տներոն մեծ մասը: Խոկ եկեղեցիները, տաճարները, վահրերը, պալատները, բարձրաբերձ լեռներու, անմատոյց ժայռերու, սեպացեալ քարափներու վրայ կանգնեն. երբեմն եւս քարաժայռերու մէջ կփորեն իրենց տաճարները, պալատները եւ մինչեւ վաճառանոցները՝ զարմանալի երկայնմտութեամբ, աշխատութեամբ ու ճարտարութեամբ: Ինչ է արգեօք այս բանիս պատճառը: — Ինձի կերեւի թէ պատճառը այս է միայն՝ որ իրենք եւս գիտէն փորձով թէ Հայաստանի պէս երկրի մը մէջ, որ չորս կողմէն թշնամիներէ պատած պաշարուած է, եւ զանազան բարբարոս ժողովուրդներու ուղիւերուն յարձակման գիմացը գրեթէ անպատճառ ճանապարհ մը գարձած է, կարելի բան չէ հաստատուն ու մշանջենաւոր շէնք մը կանգնել՝ առանց նմանցընելու զայն անմատոյց եւ անառիկ բերդի ու ամրոցի: Զայս տեսնելով եւ ես անձամբ նաեւ այն ճանապարհին վրայ զոր ըրի իշայաստան 1859-ին, շատ անդամ հարցուցի ես ինձի զարմացմամբ՝ թէ արգեօք այժմու Հայն եւս եթէ կամենայ բարոյական եւ ուսումնական մշտնջենաւոր բարիք մը պատրաստել իւր ազգին համար, պէտք է որ այսպիսի տաժանելի աշխատութեամբ, այսպիսի անսահման երկայնմտութեամբ, այսպիսի անխոնջ եւ յանդուգն մտածութեամբ՝ իբրեւ յապառած վիմի կուէ կոփէ ու այնպէս կանգնէ իւր դաստակերտը... եւ ահա մեր չորս հինգ տարուան փորձը այս Ուսումնարանիս վրայ՝ բոլորովին տարակոյսս փարատեց եւ կարծիքս հաստատեց. այս կարծիքս՝ թէ այն, մեր ազգին համար հաստատուն եւ մշանջենաւոր բարիք մը պատրաստել ուղղողը՝ անպատճառ հարկաւոր է որ ընտրէ իրեն համար այնպիսի վսեմ ու բարոյապէս բարձր դիրք մը որ անմատոյց լինի նախանձով եւ հակառակութեամբ զինեալ թշնամիներու. այնպիսի լեռ մը գեղեցիկ եւ ազնիւ հպարտութեան՝ ուր չկարենան համայն ցած եւ վատ մարդկանց չարախօսութեան վչմունքը. այնպիսի պառաժ քարաժայռ մը հաստատուն կամաց եւ անդրդուելի հաւատոյ՝ որ չվախնայ չը-

գեղեւի ամենեւին տգիտութեան եւ չարութեան գիզած փրփրեցուցած ալիքներէն, ու խարդախ գաւաճանութեան ստորերկրեայ կաղերուն պէս խաւարային գրգռութեամբ պատճառաց սասանութիւններէն: Եւ այսպէս պէտք է երկայնամիտ համբերութեամբ գիշեր ցորեկ աշխատի յոդնի տառապի այն բարոյական շինուածքը կանգնելու՝ քանոնով ուղիղ խզի եւ արդարութեան, եւ լարիւ հեռատես ազգասիրութեան եւ խոչեմութեան:

Յուսամ թէ պարզ է ըսածս, եւ գուք ամէնքդ գիւրաւ կհասկրնաք միտքս, պատուական հանդիսականք. բայց ներեցէք որ գարձեալ յիշեցընեմ ես ձեզի այն չակառակութիւններն որ կրեցինք, եւ մինչեւ ցայժմ եւս կիրեմք իբազմաց, այս ուսումնարանիս պատճառաւ, եւ որոց դէմ յիրաւի կարօտ եմք շատ վեհանձնութիւն, լայնարտութիւն երկայնմատութիւն, արիութիւն եւ անխոնջ աշխատասիրութիւն բանեցընելու: Եւ միթէ գուք եւս չէք լսեր, չէք աեսներ, թէ ինչպէս այսքան գործնական արգիւնքէ եւ ապացոյցներէ ետքը, գարձեալ՝ որը կըսէ թէ ինչու համար այդ ուսումնարանը նուսաւատան շինուէր, եւ ոչ աշխարհիս մէկ ուրիշ կողմը, այսինքն իբունն չայսատան, կամ թէ իժամկաստան, կամ թէ իժաղղիս, եւ կամ յԱնդղիա եւ յԱմերիկա... Որը կաղազակէ թէ ինչու շինուէր իթէոգոսիս, եւ ոչ ինախիջեւան կամ թէ յօտեսոա եւ կամ իՊեսարապիսա... Որը կհարցընէ թէ ինչու շինուեցաւ. որն ալ թէ ինչու շինուեցաւ. որը կըսէ թէ ինչու առաջ պիտի երթայ, որն ալ կպատասխանէ թէ առաջ երթալու բան չէ, շուտով պիտի փակուի ու պիտի վերջանայ. — Եւ յետոյ. — յետոյ մեք այս ուրախութիւնս պիտի ունենամք որ այս հայկական ձեռնարկութեան վրայ եւս պիտի ըսեմք թէ «Այս այր սկսաւ շինել, եւ ոչ կարաց կատարել»: — Տէր խափանեսցէ այնպիսեաց ուրախութիւնը:

Կհաւատամ որ չկայ ձեր մէջ, պատուական հանդիսականք, մէկն ալ չկայ, որ այդ լեզուն բանեցընողներէն լինի. ոչ. բայց զարմանք եւս չէ՝ եթէ գանուին ոմանք որ դոնէ իրենց սրտին բարութենէն, իրենց ճշմարիս ազգասիրութիւնէն միայն յորդորուած՝ փափաքին լսել իմանալ տեղեկանալ թէ յորհւմ է արդեօք ուսումնարանիս հատատութիւնը, եւ որքան է սորա յառաջա-

գիմութիւնը մինչեւ ցայժմ, եւ ինչ կերպով կարելի է այժմէն սուտ հանել հակառակորդներուն անիրաւ յոյսերն ու անտանելի ամբաստանութիւնները: Ուստի եւ ձեզի համար յիշատակեմ այս տեղ գոնէ միայն ուսումնարանիս հաստատութեան հիմունքը, եւ այժմու վիճակը, որով կարենաք գուշակել նաեւ ապագային համար երեւցուցած յոյսերը: Եւ յուսամ թէ այս պատասխանը բաւական լինի նաեւ հակառակորդաց քանի մը հարցմունքներուն իբրեւ հերքումն եւ լուծումն:

Ո՞ր եւ իցէ ազգային ուսումնարանի հաստատութեան ու մշանջենաւորութեան առաջին ու գլխաւոր հիմն ինչ է՝ եթէ ոչ խոհական եւ օգտակար կանոնագրութիւն, եւ անով ներքին բարեկարգութիւն. վասն զի ծնողք ասկից վասահութիւն առնելով ուսումնարանին մէջ տրուած դաստիարակութեան ու կրթութեանը վրայ՝ հանդիսատ որը սովորվ իրենց զաւակները անոր կյանձնեն, եւ ուսումնարանը օրէ օր կհաստատուի, կծաղկի ու առաջ կերթայ: Այս կանոնագրութիւնն ու բարեկարգութիւնը հաստատուելու համար կարօտ է խոչեմը ու բազմափորձ գառափարակներու, քաջազմուտ վարժապեսներու, եւ արթուն վերակացուներու:

Խալիպեան ուսումնարանիս հիմնական կանոնագրութիւնները արդէն յայսնի են ամենուն. եւ որովհետեւ անոնց ալ արմասն է ճշմարիս բարեպաշտութիւն, ուղիղ բարոյական եւ աղղային հոգի, եւ ամէն կանոնները սոցա իբրեւ անբաժանելի ճիւղերն են, ովկ կհամարձակի ըսել թէ ուսումնարանիս կանոնագրութիւնը անօգուտ կամ վնասակար է: Միայն թէ այն կանոնները կրնային եւ կրնան իսկզբան անկատար եւ պակասաւոր եւս գտնուիլ, եւ փորձով ու ժամանակաւ ամբողջանալ ու կատարելագործուիլ. որով ուսումնարանին բարեկարգութիւնն ալ քանի կերթայ կապահովի: Օրինակի համար, Խալիպեան ուսումնարանիս կանոններուն մէկն այս է որ կիրակի եւ տօն օրերը կրնան աշակերտք իրենց ծնողաց եւ աղղականաց աներն երթալ. — Փորձը երեւցուց որ ամենահարկաւոր է այս կանոնը այնպէս ճշգել որ աստի պատասխան օգտամները գարձեալ տեսնուին, իսկ վնասները հեռու ձբդուին. ուստի որոշուեցաւ որ այսուհետեւ միայն փութաջան եւ բարեբարոյ աշակերտաց հրաման որուի 15 օրը մէկ անդամ

երթաւլ իրենց ծնողաց ու մօտաւոր ազգականաց տունը, այսինքն նոցա որ այն երկու շարթուն մէջ ալ գովելի վարուց տուժակ ընդունած են. բայց հեռաւոր ազգականաց ու ծանօթից տունը երթալու՝ շատ գժուարութեամբ ու մասնաւոր հրամանագրով թոյլուութիւն լինի:

Դարձեալ, ըստած է ընդհանրապէս թէ տարեկան քառամսօրեայ հանդսեան եւ պարապոյ ժամանակը կրնան աշակերտք իրենց ծնողաց տունն անցընել. — փորձը յայտնի ըրաւ մեզի որ այս հրամանը շատ զգուշութեամբ պէտք է տալ, եւ միայն մօտաւոր քաղաքներէ եկող աշակերտաց, եւ այն՝ իրեւ նոցա տարեկան ուսումնասիրութեանը վարձարութիւն. որպէս զի գիտեալ օգուտներէն աւելի չլինին աշակերտաց վնասները. Աշակերտք եղան որ տուն երթալով այնքան պաղեցան ուսումնասիրական եռանդէ, որ ուսումնարան գառնալէն յետոյ՝ շաբաթներով իրենց խելքը միտքը տունն էր, եւ մինչեւ որ ծնողքներէն խրատու եւ յանդիմանութեան նամակներ չառին՝ չհանդարտեցան:

Եթէ ուսումնարանիս բարեկարգութիւնը անձնանուէր վերատեսչաց, քաջահմուտ վարժապետաց եւ արթուն վերակացուաց կարօտ էր եւ է, ինչպէս որ ըսկնք, այս կարօտաւթեան գարմաններն ընելու կողմանէ ամենեւին անհոգութիւն կամ ստրկի ինայոգութիւն չեղաւ. Բայց այս կողմանէ յաջող կարգադրութեանց մէկն ալ այս եղաւ որ կրցանք հասկըցընել նոյն իսկ աշակերտաց՝ թէ այս ուսումնարան ազգային ուսումնարան լինելով՝ կերպով մը աշակերտաց ալ սեպհականութիւնն է, եւ ասոր մէջ բարեկարգութիւնն պահելը իրենց մէկ մեծ պարտքն է. ուստի իւրաքանչիւր գասարանի աշակերտաք իրենց գասարանին բարեկարգութիւնը իրենց վրայ առնելով՝ մէջերնէն երկերկու հոգի կընտրէին եւ կընտրեն ամէն ամիս՝ ներկայութանի անունով, եւ նոցա եղբայրական ազգարարութեանցը սիրով հնազանդելով՝ այնպէս ալլէկ կատարեցին իրենց պաշտօնն որ ուսումնարանը կրցաւ առանց գժուարութեան վերակացուներուն թիւը պակսեցընել. Արժան կհամարիմ յիշատակել այս տեղ այն երեսիսաններն որ իրենց գասակիցներէն չնորհակալութիւն եւ վերատեսուչներէն գրուատական գրեր կամ մրցանակներ ընդունեցան՝ իրենց պաշտօնը ըստ արժանային կատարելուն համար.

այսինքն են Մելիք-Բեկլարեան Կարապետ եւ Քալանդարեան Սարգիս չորս չորս անգամ. Քալանդարեան Բաղտասար եւ Թրեթեաք նիկոլայոս 3 անգամ. Աւալեան Մատաթիս 2 անգամ. Խաչատրեան Յակոբ, Աղապալեան Մըկրտչէ, եւ Ծերոնեան Ծերոն երկերկու անգամ. — Բաց յայսմանէ, վեցերորդ դասարանի աշակերտները իրենց դասաւութեան ատենէն դուրս միջոցներուն դասավետ անուամբ հրակեցին մէկ մէկ գասարանի վրայ. որով եւ այժմէն ցուցուցին ըստ իւրաքանչիւր չափու իրենց ազգասիրութիւնը, երախագիտութիւնը եւ եղբայրսիրութիւնը. սոցա մէջ ալ աւելի եռանդեամբ ու օգտաւէտ կերպով իրենց պաշտօնը կատարողներն ու մեր չնորհակալութիւնն ընդունողներն եղան եղիազարեան Բարսեղ, Մարութեան Սարգիս եւ Մաղերով ներսէս:

Իոլոր այս տարուանս մէջ 3 աշակերտք միայն ատենէ դուրս ուսումնարանէս հանուեցան՝ իրեւ չար օրինակք այլոց եւ անուղղայք. ուրիշ յանցաւորներն ընդհանրապէս մանր պատիժներով խրատուեցան, մանաւանդ թէ հայրական եւ եղբայրական աղդարարութեամբ շահուեցան եւ ուղղեցան: — Բայց աղէկ գիտանալով թէ վարձատրութիւնն ու գովեսար աւելի օգտակար ազգեցութիւնին աշակերտաց վրայ քան թէ պատիժն ու յանդիմանութիւնը, գործով ալ տեսանք որ մեծ քաջալերութիւն եղան աշակերտաց նաեւ այն գովութեան տոմսակները՝ զօրս երեսիսանաց շաբաթական վըկայութիւններուն նայելով՝ ամիսը մէկ անգամ կբաշխէինք արժանաւորաց, այսինքն անոնց որ ըստ ամենայնի կանոնապահ եւ փութաջան եղած էին: Շատ աշակերտներ գրեթէ մինչեւ ամիս այսպիսի տօմսակներ ընդունեցան, ինչպէս Քալանդարեան Պալոսասար, Փանեան Ցովհաննէս, Քալանդարեան Կարապետ, Շահպալեան Խաչատր, Միրզայեան Յովակիմ, Զօլախեան Վարդերես, Սարգսեան Գալուստ, Մամիկոնեան Ցովհաննէս, Կուսիկեան Միքայէլ, Թրեթեաք Նիկոլայոս, Խոճեան Խաչատրուր, Աղամիրզայեան Պողոս: — Նմանապէս զանազան առաքինութեանց եւ ճիշգ կանոնապահութեան համար վկայագրեր ընդունողներուն մէջ գլխաւորներն եղան Մուրատեան Գրիգոր, Փախալեան Սիմէռն, Աղամալեան Մինաս եւ Ղուկաս, Սիմէռնեան Գէորգ, Խաթրանեան

Պողոս, Ադքիրմանցեան Միքայէլ, Թերզեան Կարապետ, Ցիցուլեան Գրիգոր, Գեղամեան Ցովակիր:

Եթէ այս եւ ասոնց նման կարգադրութիւնները լաւ եւ անփոփոխ պահուին ու աւելի ալ կատարելագործույն, ինչպէս որ կյուսամք, ամենեւին տարակոյս չկայ որ ուսումնարանիս բարեկարգութիւնը ապահով է եւ անկասկածնելի, մանաւանդ՝ եթէ ուսումնասիրութեան եռանդն եւս այսպէս վառ պահպանուի այն օգտակար կրթութիւններովն որ սկսեր եմք ընել տալ աշակերտաց: Այս կրթութեանց գլխաւորն է շաբաթական ճեմարանը, որոյ անդամք ընտրուած են 40 կամ 50 հոգի՝ իրենց յառաջադիմութեանն ու բարեկրթութեանը նայելով, եւ նախագահ ու ատենադպիր ունին՝ իրենցմէ ընտրուած, եւ մեզնէ իրենց առաջարկուած նիւթերուն վրայ կիսուին եւ կրեն աղատաբար. այն գրուածոց մէկ ճաշակը երեւեցաւ նաեւ տըպագրութեամք Մասեաց Աղաւանոյն մէջ՝ իբրեւ երախայրիք աշակերտաց Խալիպեան ուսումնարանիս:

Ուսմանց կողմանէ մեծ ջանք եղաւ որ աշակերտք հայերէն լեզուն որչափ որ կարելի է լաւ սովորին, բայց անոր հետ իմիսասին սովորին նաեւ ուստերէնն ու գաղղիարէնը. եւ թէպէտ այս երկու ամենահարկաւոր օտար լեզուաց մէջ ճշմարտապէս քաջավարժ ըսուելու չափ յառաջադիմութիւն ցուցընողները սակաւք են, բայց յոյս կայ որ եթէ գործնական կրթութիւններն աւելնան՝ ինչպէս որ կջանամք, այս նպատակին ալ հասնիլը գիւրանայ մեզի: Գործնական կրթութիւն ըսածներուս մէկն ալ այն է որ այս լեզուաց վարժապետները աւելի ժամանակ անցընեն աշակերտաց հետ խօսակցութիւն ընելու՝ քան թէ քերականական բարակութեանց վրայ նոցա միտքը յոգնեցընելու:

Պատմական, աշխարհագրական, մատենագրական հմտութեանց եւ բնական գիտութեանց հարկաւորութիւնը լաւ ճանչնալով, մանաւանդ մեր ժամանակս, մեծ փոյթ ունիմք որ աշակերտք քաջ հմտանան այն նիւթերուն: Անոնց հաւասար, եւ աւելի եւս հարկաւոր եւ օգտակար կճանչնամք չափաբանական գիտութիւնները, մանաւանդ թուաբանութիւնն ու երկրաչափութիւնը. բայց ոչ նոյնպէս սոցա բարձրագոյն մասունքը եւ հանրահաշշիւը (ալկէպրան): Նմանապէս ամենահարկաւոր ճանչցուած է, ինչպէս որ յայտ-

նի է, կրօնագիտութիւնը՝ ըստ ուղղափառ գաւանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ՝ առանց խորունկ աստուածաբանական եւ վիճաբանական խնդրոց. եւս եւ տրամաբանութիւնը՝ առանց աւելրդ բարակութեանց, եւ իրաւագիտութիւնը կամ օրէնսդիտութիւնը՝ առանց մանրամասն տեղեկութեանց:

Չեմք կընար ըսել թէ այս ամենայն ուսմանց վրայ եղած գասախօսութիւններուն ոճէն կամ ամբողջութենէն գոհ եմք ըստ ամենայնի. բայց կվկայեմք որ մեր ամենայն վարժապետներն եւս ջանք եւ սէր ունին օր ըստ օրէ իրենց գասախօսութեան ոճը լաւցընելու, եւ աշակերտք լաւ կհասկընան հետ զհետէ՝ թէ այլ եւ այլ ուսմանց նիւթերուն հմտանալու իրենք ինչ աստիճանի հարկաւորութիւն ունին:

Հաշուեկալութեան, գծագրութեան, ուրուագրութեան եւ մարմնավարժութեան կրթութիւններուն համար որոշուած ժամանակը ափսոս որ սակաւ է. բայց աւելի ժամանակ տալն եւս գժուար լինելով, եւ միւս նիւթերուն արգելք ու վնաս, մեր մեծ ջանքն այն է որ այս կրթութեանց գոնէ գլխաւոր օգուաններն անպատճառ վայելեն աշակերտները, երկրորդականներն ուրիշ տեղւոյ եւ ժամանակի ձգելով:

Գամք ուսումնասիրանիս հաստատութեան երկրորդ հիմանը, որ է տնտեսական միջոցներն ու գրամական կառավարութիւնը:

Խալիպեան ուսումնարանիս ըոլոր աշակերտաց թիւը 150 էր՝ անցեալ սեպտեմբերի 8-ին: Ասոնցմէ, ինչպէս որ ըսկնք, ետ յուղարկուեցան իրենց ծնողացը՝ 3 աշակերտք, բայց աւելցան 7 նոր աշակերտներ. որով մինչեւ այս ուսումնական տարւոյս վերջերը աշակերտաց թիւը 154 էր: Սոցա մէջէն 51 թիւիմեցիք էին, 50 նախիջեւանցիք, 2ը Մելիթովոլցիք, 2ը Ապիթօշնացիք, 4ը Օտեսացիք, 5ը Ադքիրմանցիք, 6ը Գրիգորուալուցիք, 5ը Հնչեշտացիք, 4ը Մոլտաւիացիք, 5ը Կոստանդնուպօլսեցիք, 2ը Զմիւռնացիք, 1ը Տրապիզոնցիք, 5ը Զերքէզահայք, 7ը Տըփիսեցիք, 1ը Կորեցիք, 5ը Ախլցխացիք, 4ը Երեւանցիք, 4ը Գանձակեցիք, 1ը Դարաբաղցիք, 1ը Նուխեցիք, 12ը Ագուլցեցիք, 1ը Սանահնեցիք, 1ը Սժմէրիսանցիք, 1ը Նոր Զուղյեցիք:

Սոքա ամէնքը բաժնուած էին 6 դասարան, եւ մէկ նախակրթարան: Նախակրթարանին մէջ էին աշակերտք 19, առաջին դա-

սարանին մէջ 27, երկրորդին 40, երրորդին 29, չորրորդին 22, հինգերորդին 9, եւ վեցերորդին 8:

Տեսնելով որ մեր ուսումնարանէն ենող աշակերտաց մէջ կինան գոնուիլ աէրութեան չամալսարանները մտնելու փափառզններ, եօթներորդ դասարան մը եւս պատրաստեցինք՝ յարում այսուհետեւ աշակերտք պիտի կատարելագործեն իրենց ուսմունքը, եւ պիտի պատրաստուին համալսարան անցնելու համար պէտք եղած քննութեան: Սոքա եւս կապարտաւորին՝ իրենց դասառութեան ժամանակներէն դուրս միջոցներուն դասատուութիւն ընելունախակրթարանի աշակերտաց:

Բոլոր թոշակաւոր աշակերտաց թիւն էր 402, այսինքն 55 լիաթոշակ եւ 47 կիսաթոշակ. եւ ձրիալարժիցը (այսինքն եկեղեցականց եւ Խալիպեան ունից) 52:

Այս տարի կարգէ դուրս դիպուածով մը երկու վարժապետաց թոյլարուեցաւ՝ ուսումնական ընթացքին վերջանալէն երկու ամիս առաջ ենել ուսումնարանէս. որով հարկ եղաւ հինգերորդ եւ վեցերորդ դասարանաց տարեկան հարցաքննութիւններն ալ կանուն ընելով՝ արձակուրդ տալ նոցա: Այս վնասակար բացառութիւնը պէտք է մնացորդ եւ չետեւանք համարիլ այն չորեքամեայ փոր ձառական միջացին՝ զոր անցոյց ուսումնարանը՝ Խալիպեան շինուածքս մտնելէն առաջ:

Սոյն միջոցիս ելաւ իւր պաշտօնէն նաեւ մեծարդոյ Տեսուչը, Պ. Սարգիս Տիգրանեան, որ արգէն վեց ամիս առաջ իւր հրաժարականը տուած էր:

Բոլոր վարժապետաց թիւն էր 42, եւ վերակացուացը 5. միւս պաշտօնատեարց եւ ծառայիցը 25:

Ուսումնարանիս բովանդակ այս տարուան մէջ ունեցած մուտքը եւ ելքը չեմք կրնար այժմէն ճիշդ ըսել, որովհետեւ գեռ երկու ամսէն աւելի կվակաի տարւոյս ամբողջութենէն: Բայց Տնտեսական մատին հոգաբարձութիւնը յանձն առնող մեծարոյ անձինքը կրնան վկայել՝ որ թէպէտ ուսումնարանիս ներքին նիւթական մատակարարութիւնը ի բարեկարգութեան էր, — այսինքն ըստ բաւականին յինայութեամբ՝ առանց կծութեան, եւ առատօրէն՝ առանց շռայլութեան, — սակայն ոչ սակաւ նեղութիւն կրեց ուսումնարանս՝ աշակերտաց թոշակներուն ըստ ժամանակին չգալովը. եւ եթէ տոկից առիթ առին անբարեմիտ անձինք ումանք՝ մէկ կող-

մանէ ձախողակ գուշակութիւններ ընելու ուսումնարանիս ապագային վրայ, եւ միւս կողմանէ առնելիքի աէրերուն աչքը զուր տեղը վախցընելու, — յուսամք թէ այս առիթն ալ չեն ունենար այսուհետեւ՝ երբ ամէն դլաւառը քաջալները պատուաւոր գործականներ հաստատուին՝ ուսումնարանիս աշակերտաց թոշակները հաւաքող:

Իրաւ է թէ շատ փափաքելի է որ ուսումնարանս այժմէն մեծադումար եւ ապահով դրամագլուխ մը ունենայ, որպէս զի աշակերտաց թոշակներուն երբեմն ուշանալը արգելք չլինի իւր առաջ երթալուն, եւ վարժապետաց եւ այլ պաշտօնէից ոռնիկները եւ ուրիշ ծափերը առանց շատ ուշանալու՝ ըստ ժամանակին կարենան վճարուիլ: Նմանապէս հարկ է որ օր մը առաջ կարողանայ ուսումնարանս իւր թանգարանը զարդարել բնագիտական եւ ուրիշ ուսումնական պիտանի գործիքներով: Բայց ժամանակիս հասարակաց գրամական նեղութիւնը զգալի կերպով ծանրացած լինելով նաեւ մեր ուսումնարանիս վրայ, պէտք եղաւ փոքր ինչ համբերել, եւ կարելի՝ բայց վայելուչ եւ օգտակար մնտեսական խնայութիւնները ձեռքէ չթողուլ, մինչեւ որ անշուշտ մեծապատիւ ինամակալին եւ հոգաբարձուաց ջանիւքը ուսումնարանիս հաստատութեան այս կարեւոր մասն ալ ապահով ապագայ մը ունենայ մարդկօրէն:

Մարգիօրէն կըսեմ, մեծարդոյ հանգիստականք. վասն զի եթէ վերնախնամ Տեսչութեան կարգադրութեանցը նայիմք, ուսումնարանիս ապագան արգէն ապահովեալ կերեւի աստուածային անհուն ողորմութեամբն իվերայ ազգիս մերոյ, եւ Կայսերական Կառավարութեան զօրաւոր հովանաւորութեամբը, եւս եւ ձեր եւ ձեզ նման ճշմարտապէս ազգասէր եւ բարեսէր անձանց պաշտպանութեամբը: Այս բարեսէր պաշտպանութեան մէկ նշան ալ են այն սիրալիք այցելութիւններն որ ըրին ուսումնարանիս՝ ոչ միայն շատ մը ազգային, այլ եւ օտարազգի պատուաւոր անձինք, որոց մէջ երեւելի են Հնդկանուր կուսական նոր նուսիոյ եւ Պեսարապիոյ Քոյշպու, մեծանուն զօրապետն Քոյլիւպարին որ երբեմն կուսական էր երեւանի, Տաւրիոյ կուսակալին փոխանորդը Սոնցով, Տաւրիոյ նուսաց արքեպիսկոպոսը Ալեքսիոս, Աղեքսանդր Քնեաժեւիչ՝ երբեմն ոստիկան արքունի Հասից, եւ նորա եղբարքը. Աղեք-

սանդր Քաղնաչէկվ՝ երբեմն կուսակալ Տաւրիոյ եւ քաղաքապետ Թէսոգոսիոյ, որ եւ ահա այսօր հանդիսակից է մեզ այս տեղոյ՝ հանդերձ քաջատոհմիկ որդւովը, եւ ուրիշներ:

Բայց, սիրելի աշակերտը, ուսումնարանիս ապագային բուն եւ ճշմարիտ հաստատութեանը պատճառ՝ ոչ այնչափ կանոններն ու դրամագլուխները պիտի լինին՝ որչափ դուք. վասն զի դուք էք այս ազգային նորատունկ պարտիզիս պատուական նախընծայ երախայրիքը: Եթէ « Խալտզոյ անտի ծառն ճանաչի » ըստ անսուտ բանի երկնաւոր Վարդապետին մերոյ, ապաքէն ձեզմով պիտի ճանչնան ու հասկընան ազգայինը եւ օտարք թէ որն է այս մեր ուսումնարանիս հոգին, ինչ է սորա բարեկարգութիւնը, որպիսի է տուած կրթութիւնը եւ գաստիարակութիւնը: Եկէք ուրեմն այս նշանաւոր օրս, յորում կտօներմք հրաշալի թարգմանչացն մըրոց չարց Սահակայ եւ Մեսրոպայ տօնը, ընդունեցէք ձեր աշխատանաց սակաւիկ՝ բայց

պատուական վարձատրութիւնները: Որոնք որ վերջացուցին գովութեամբ իրենց ուսման ընթացքը՝ թող երթան ազգիս մէջ իրենց բարեկրթութեան պառազներն երեւցնելու եւ բաղմաքեզուն ընելու. եւ որոնք որ գեռ պիտի մնան այս աեղ՝ քաջալերուին եւ մէկզմէկ քաջալերեն արիաբար նահատակելու յաղգային ասպարիզիս կրթութեան եւ գիտութեանց, մինչեւ որ իրենք եւս հետ զհետէ վառաւորապէս արձակուելով ու գառնալով իրենց սիրելի ծնողաց գիրկը՝ ամենայն բարեկրթութեամբ զարգարեալ, ուրախութիւն եւ պարծանք լինին նոցա եւ աղդիս, եւ մեզ խմխիթարութիւն եւ իրաջալերութիւն, եւ իյոյս ակնկալութեան՝ թէ մեր ոգեսպառ աշխատանքներն ալ անպառող պիտի չմնան առաջի աղդիս եւ տէրութեան եւ ամենայն մարդկան, եւ ոչ անվարձ առաջի սրտագիտին Աստուծոյ, որում միայնոյ վայելէ պատիւ եւ վառք յաղգաց մինչեւ յաղգս, եւ յաւիտեանս յաւիտենից:

Բ Ա Ռ Ա Զ Ն Ն Ո Ւ Թ Ի Կ Ե

ԱՇԽԱՐՀԱԲԱՌ ԼԵԶՈՒԻՆ ՔԱՆԻ ՄԻ ԲՈՒԵՐԸ.

Խաղի. — Ումանք ուշ չգնելով այս բառին սկզբնական նշանակութեանը, կդրեն եւ կը հնչեն խախի. խախի եղաւ, խախի ընել, խախի ուխաւեր, խախի խայտառակ, խախմարար, խախուրիւն եւ այլն. բայց որովհետեւ խաղ բառին յոգնակին է, տարակոյս չկայ որ պէտք է գըրուի խաղի, խաղի ու խաղեր, խաղբարար եւ այլն: Գրոց մէջ ալ կայ. « Խաղը եւ խայտառակ կացուցանէ զատանայ ապաշխարութիւն » :

Խայվարի. — Այս բառին թէպէտնախատիպը այսինքն խաչ բառը հայերէն է, բայց աճանցական վարի մասնիկը տաճկերէն լինելով՝ լաւ է ըսել խաչաձեւ, խաչանման: Ումանք խաղբարար բառին տեղն ալ կըսեն խաղբարարի, որ նոյնպէս յայտնի սխալ է եւ օտարախորթ: Իրիմու չայոց լեզուին մէջ զարմանալի սովորութիւն մը կայ, որով խաչաձեւ բառին տեղը կըսեն խաչմերկինն, այսինքն խաչ մեր յերկինք. կերեւի թէ բարեպաշաական երկիրածութենէ մը առաջ եկած է ուամկաց մէջ այս սովորաթիւնը, եւ սուրբ խաչին անունը հասարակ բաներու վրայ գործածել

չուզելով, բայց եւ նշանակութիւնը պահպանելով՝ ըսեր են խաչ մեր յերկինն: Ասոր նման սովորութիւն է նաեւ աղուցաւին կամ տըզայց ջղացաւութեան անունը տալու տեղը՝ ըսել, Քրիստո մեր մէջը. որով կիմացուի թէ այն հիւանդութիւնը գիւական աղդեցութենէ առաջ եկած կհամարին, որ աւելորդապաշտութիւն է:

Խենք. — Թէպէտ եւ այս բառին ստուգաբանութիւնը խինդ բառը կերեւայ, բայց որովհետեւ գրոց մէջ խենքական բառը կայ միայն մէկ տեղ, սովորութիւն է խենք բառն ալ աւելի թոյով գրել քան թէ գայով:

Խիս. — Բուն նշանակութիւնն է կարծր, ամուր, չկտրուող, եւս եւ գժնդակ, ծանր, անտանելի. բայց շատ աեղ աշխարհաբառին մէջ կտործածուի յոյժ բառին նշանակութեամբը. խիս աղէկ, խիս շատ, խիս կարուղ եւ այլն: Այս առումը տաճկերէն փեք բառին գործածութենէն առնուած է՝ իրեւ մնոր թարգմանութիւն: Փափաքելի է որ այս խիս բառին տեղը յոյժ եւ կարի բառերը գործածուին: